

## ԿՐՈՆԱԿԱՆ

### SՕՆ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ

Համբարձման տօնը, իբրև յիշատակը մեր Տիրոջ երկրուոր կեանքի վերջին դէպքին, մէկն է Քրիստոնէական Եկեղեցւոյ եօթը կարեռորդոյն տօներէն — նկատի առած մէր Եկեղեցւոյ հինգ Տաղաւարներն ու Հոգեգալւատեան տօնը:

Համբարձումով Քրիստոս տեսանելիքն բաժնուեցաւ իր աշակերտներէն և հետեւորդներէն:

Մարդեր սովոր են բաժանումի պահուն կտակ մը, խոսում մը թաղուլ իրենց սիրելիներուն և խօսիլ վերահանդիպումի ծրագիրներու և կարելիութեանց մոսին: Քրիստոս ալ նոյնը ըրու, Անտուատ սակայն գերազանցօքէն խրախուսաիչ ու սրտապնդիչ խօսառում մը. — Բւլլալ հետք իր հետեւորդներուն մինչև աշխարհի վախճանը:

Ուրիշ սովիթով մը Քրիստոս յայտնած էր թէ իր ճշմարիտ հետեւորդները տեսաբար բնակակից պիտի ըլլան իրեն — «Ուր եսն եմ՝ անդ և պաշտօնեայն իմ հղիցի» — և զինք պաշտողը պիտի պատուըուի իր Հօրը կաղմէ — «Եթէ ոք զիս պատշտիցէ՝ պատուեցէ զնոս Հայրն իմ»:

Պէտք է ընդունիլ թէ Յովհաննու Աւանատանի Ժ. Գլխուն 26րդ համարէն վերցուած վերոյիշեալ խօսքերը հարկ եղած կարեւորութեամբ չեն ըմբռնուած Քրիստոնեայ հասարակութեան կողմէ: Արդարեւ, պատշաճ էր որ անոնք դառնային մեր առաւելազանց ուշադրութեան առարկան. իբրև գերազոյն ուեհափին ու խօսառումը որ երբեք տրուած ըլլայ թշուառ ադամորդուն: Միթէ միր անդրազոյն նպատակը չէ՝ մեղքէն ու վիշտէն հեռու՝ Քրիստոսի հետ յաւիտենապէս մաս կազմել երկնքի թագաւորութեան: Կարելի է՝ միթէ երեւակայել առաւել փառք ու երանութիւն՝ քան պատուուիլ — իբրև հոգեղէն արտածներ և առնպիտան ծառաները — միր Արարչէն, միր Երկնաւոր Հօրմէն:

Մեր Տիրոջ Համբարձումէն քրիստոն-

եային ստանալիք երկրորդ դասը այն է թէ իրեն վաստանուած առաքելութիւնը յաջողութեամբ պսակազին բաժինը փառքն ու յաւերժական երանութիւնը կրնան ըլլալ միայն, փայթ չէ թէ մեղմէ ակըն կարուած բարիքն ու արդիւնքը ըլլայ ձիզ ու աննշան՝ թէ ծաւալուն ու յոյժ կենսական: Քրիստոս աշխարհ եկած էր առաւելաբար իր Հօր կոմքը կատարելու համար, կէտ մը՝ զոր չարաւնակ չեշտած էր Ան իր քարոզութեանց ընթացքին, մինչև ահաւոր պահը Գեթօնմանիի մենութեան: Երեք տարիներու ընթացքին իր Հօրը կոմքը լիուլի գործադրելէ, Անոր պատգամներն ու պատուիրանները ժողովուրդին ծանօթացնելէ և իր անձն իսկ մարդոց մեղքերու բարձումին համար ընծայաբերելէ եաքը իրեն կը մնար փառքով վերանալ ու վերադառնալ իր Առաքիչին մօտ, բազմելու համար, իր նախկին փառքովը, Անոր աջ կողմը, Պօղոս առաքեալ նոյն երանութեան ճակատագրաւած կը զգար ինքպինք, երբ իր հրախտաշատ առաքելութեան վախճանին կը զրէր իր Թուղթերէն մէկուն մէջ. «Զբորւոք պատերազմն պատերազմեցայ, զընթացն կատարեցի ... այսուհետեւ կայ մնայ ինձ փառաց պատկին» (Յ. Տիմ., Դ. 7): Այս, փառքի պատկը կը սպասէ նաև մեղմէ իւրաքանչիւրին, պայմանաւ որ հաւատարիմ հետեւորդները ըլլանք մէր Փրկչին, քալելով Անոր, Ս. Պօղոսի և բոլոր առաքեալներու ու սուրբերու ճանապարհէն, անոնց հետքերուն վրայէն:

\* \*

Համբարձման մասին ըրուծ մէր խորհրդածութեանց ատեն չենք կրնար մտահան ընել մէր Տիրոջ իր ուշակերտներէն բաժնուելու պահուն անոնց ըրուծ իր վերջին հրահանգն ու յանձնարարութիւնը. Վիստէք այսուհետեւ, աշակերտեցէք զամենայն հեթանոսուց: Այս, հեթանոսները Աւետարանին աշակերտները, հետեւորդները դարձնելու քարոզչական, միր օրերու բառով՝ միսիսնաւական զերազանցօքէն վսիմ պարտականութիւնն է որ կը դնէր Քրիստոս իր աշակերտներու ուսին: Քարոզիլ, աւետարանի, այսինքն իրմով մարդկութեան բերուած աւետիսը, բարի

լուրջ (Աւետարան բառը արդէն յառաջ հկած է աւեսել - բարի լուր հազօրդել - բառէն) ատրածել։ Ահաւասիկ գլխաւոր պարտականութիւնը քրիստոնեացին, եւ ոչ միայն հոգեսոր պաշտօնեացին, այլև զՔրիստոս իրրե իր և մարդկային ցեղի փրկիչը ընդունած և Աւետարանը իր կեանքի յարացոյցը ընելու կոչուած իւրաքանչիւր անհատի։

Քրիստոս երբ իր աշակերտաները կը զրկէր քարոզչական գործունէութեան, անոնց կը պատուիրէր նաև ծանուցանել ժաղովուրդին թէ մօտեցած է և երկնքի արքայութիւնը։ Մասնաւորաբար Մատթէոսի Աւետարանին մէջ յաճախակիօրէն կրկնուող այս յզացքը ստկայն մհզմէ շատերու մտքին մէջ շփոթ ու տարածմ բան մըն է։ Իրողութիւնը այն է որ Քրիստոսվ հիմունելիք հոգեսոր թագաւորութիւնն էր ան, բայրովին տարբեր ու բարձր՝ ռազմական ոյժին և անկինդան նիւթին վրայ խարսխուած աշխարհիկ իշխանութիւններէն, այս աշխարհի հունաւոր բարիքները կտրօք ատենի մը համար միայն մեր տկար զգայարանքներուն մատուցանելու կորողութեամբը օժտուած։ Բոլորս ալ կոչուած ենք ժառանգորդները, քաղաքացիները ըլլալու անվախճան այդ թագաւորութեան և բոլորս ալ կարող ու պարտական ենք տարածիչները հանդիսանալ այդ թագաւորութեան, մեր ընտանիքին, ընկերային շրջանակին ու համայնքին մէջ, ու ամէն տեղ երբ առիթը ներկայանայ և կամ երբ կարելիութիւնը ունինանք ստեղծելու նման առիթ մը։ Եւ չմոռնալ թէ մէկէ աւելի են կերպերը այդ նպատակին ձգտող։ Ամէնքս ալ մեր կարողութեան ներած չափով, խօսքով, գիրով կամ ապրուած կեանքի կենդանի օրինակով կանչուած ենք տարածիչները հանդիսանալու Աւետարանի լոյսին։

Ճշմարիտ քրիստոնեան արդէն չի կրնար մնալ անտարբեր ու ձեռնածալ, ի տես իր շուրջը հոծացող ու մարդերը կորստեան գատապարտող բարոյական խաւարին։ Ճիշդ ինչպէս կը զգուշացնենք անդունդին ծայրը հայրը հասած կոյրը զի՞նք

սպասող ահաւոր վատանգէն, այնպէս ու մեզի պարտականութիւն կ'իյնայ ազդարութել և զգուշացնել հոգեսոր կուրութեամբ վարտակուածները՝ աւելի ահաւոր և յաւիտենական կորուսի առաջնորդող բարոյական խորխորացը իյնալէ։

\* \*

Ներկայ մարդկութիւնը կ'անցնի զանազան ատզնապներէ։ Կան քաղաքական, անտեսական, ընկերային և այլ կարգի տագնապներ, եւ սակայն իրականութիւնը այն է որ կայ միկ ու միակ տագնապ մը միայն, որուն անխուսափելի հետեւանքներն են կեանքի զանազան երեսակներուն վրայ յայտնուող միւս, վերայիշեալ տագնապները։ Հոգեկան նավապն է ան, եթէ խորթ ու ծանր չի հնչեր բացատրութիւնը։ Այս, երբ հոգեսոր արժէքներ նաև հանջի մէջ են և ատով բացուած է ճամբան նիւթապատշառութեան, շատ բնական է որ ծագում առնեն այլազան տագնապներ, մարդկային ընկերութիւնը վերածելու համար իրար յօշոտելու գազանային ախորժակներով զինուած, ապականած ռանառակ որդիներու, արգահատելի որքան այլանելի արարածներու։ Զարմանալ տակաւին երբ Տէրը մեզ նշատակ կը դարձնէ ճակատագրի հարուածներուն։

Հին Աւիտէն գիտենք թէ ամէն անգամ որ Խորոյէլը - Ասաուծոյ ընտրեալ ժողովուրդը - կը շեղէր արդարութեան ճանապարհէն և անձնատուր կ'ըլլար զեղիս ու ամբարիշտ կենցաղի, Տէրը մարդարէներու միջոցու կը յորդորէր զայն, կը կշտամբէր ու մինչև իսկ պատիժներու կ'ենթարկէր։

Այսօրուան «Քրիստոնեայ» մարդկութիւնը որքան պէտքը ունի մարգարէներուն - ու մանաւանդ Եղիայի - ոգիովն ու նախանձախնդրութեամբը օժտուած հոգեսոր առաջնորդներու, որոնք, մարդկութիւնը զգաստութեան հրաւիրելով, Ասաուծոյ սիրոյն ու գութին բարերար ցողը իջեցնէին մեր սրտերու խոպան անդաստանին, հոն աճեցնելու համար սերմերը բարութեան ու արդարութեան։

Գիլրդ Ս. Ճիշճիզեան